

ՔԵՆ ԵԻ ԱՏԵԼՈՒԹԻՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՄԷՋ

(Պատճառ և դարման)

Քէնը իր պատճառները ունի: Ունի նաև իր դարմանումի եղանակները: Ինչպէս մեծ մեղքերու բժշկութեան մասին գիրքեր կան, նոյնպէս ալ կրայոյդ վիճակներու (բարկութիւն, նախանձ, սէր, ատելութիւն կամ քէն) դարմանումի եղանակներ կան:

Մեր յօդուածին նիւթ պիտի դարձնենք միայն ընտանեկան քէններն ու ատելութիւնները:

Հին ատեն, ատելութիւն չկար ընտանիքներու մէջ: Եւ այդ շնորհիւ հայրական, իշխանութեան: Հին պատմական ընտանիքը ունէր առանին կրօնք մը, և հօր իշխանութիւնը աստուածային արդարութեան դրոշմն ունէր: Հայրը կը հաւատար թէ իր մահէն յետոյ երջանիկ պիտի քնանար դերեզմանին մէջ, ուր իրեն առատ ճաշ պիտի բերէր զաւակը: Իսկ զաւակը կը հաւատար թէ հայրը, մեռնելով, պիտի դառնար աստուած մը, որուն օգնութիւնը պիտի հայցէր ի հարկին:

Այսպէս, իրարու կապուած, քէն ու ատելութիւն չկար հօր և զաւկի միջև:

Քրիստոնէութեան հաստատումով հայրը կորսնցուց իր իշխանութիւնը ընտանիքին մէջ: Մայրը հաւասար դարձաւ ընտանիքին այր պետին: Բայց և այնպէս տակաւին դոյութիւն ունին այդ իշխանութեան հետքերը: Եւ զաւակը յօժարութեամբ չէ, որ կը կրէ այդ իշխանութիւնը: Վասնզի այդ իշխանութեան տաճարը այլեւս պարապ է, տաճար մը առանց աստուծոյ:

Այս բարդ խնդիրն է, զոր կ'արծարծեն հոգեբաններն ու գրադէտները: Ֆրէօյտ հօր և զաւկի միջև գտնուած դգացումներու այդ ճակատումը կ'անուանէ «իդեպոսի հանգոյցը»: (*) Անտրէ ժիտ, իր վէպերուն մէջ ընտանեկան կեանքը կ'անուանէ «խուցի ընակում», բայց չի համարձակիր ուղղակի պաշտպանել «զաւկին ամբողջական անկախութիւնը»: Այսուհանդերձ, կ'ըսէ, զաւակը շարունակ կ'աշխատի ազատագրուիլ ընտանեկան ազդեցութենէն: Կրթութիւնը ևս

(*) Հստ Ֆրէօյտի մանչ զաւակներու ենթազիտակցական աշխարհին մէջ ոկտային ցանկութիւն մը կայ իրենց մօր համար, այս պատճառաւ ընականէն, անդիտակարար, կ'ատեն իրենց հայրը, որ մրցորդ մըն է և իրաւական տէրը իրենց մօր:

կը նպաստէ այդ ձղումին, դօրացնելով անհատապաշտ ցանկութիւնները:

Այսպէս է որ կը պատրաստուի բախումը:

Ի՞նչ եղերական պատմութիւններ կան ընտանիքներու մէջ, պատշաճութեան ջնարակով մը ծածկուած: Ճաշասեղաններու վրայ, լամպարին լոյսի քաղցր շրջանակին մէջ քովքովի խմբուած քանի՛ հայրեր, մայրեր ու զաւակներ հակառակորդ և թշնամի զգացումներով են ցնցուած: Զաւակներ կան, որոնք յանկարծ քէն կ'ընեն ընտանիքին անդամներուն հետ և կ'երթան կապուիլ տան անասուններուն, անոնց պատմելու համար իրենց ցաւն ու ատելութիւնը: Եւ զաւակներ ալ կան, որոնք կը փաթթուին իրենք իրենց մէջ: Անոնք ընդհանրապէս երաղկոտներ են, որ արթնցած են յանկարծական ցնցումով մը: Անոնք կորսուած են երևակայական աշխարհի մը մէջ, անտարբեր՝ իրականութեան հանդէպ: Քանի՛ քանի՛ աղջիկներ կան, որ քէն ըրած են իրենց մօրը դէմ, կ'ապրին իրենք իրենց մէջ փակուած, և կարծես երբեք սիրոյ զգացում չունին իրենց ընտանիքին հանդէպ:

Բայց այս պարագաները այլևս հիւանդութիւն դարձած ձեւերն են այն անհատապաշտ ցանկութիւններուն, զորս ունէր զաւակը իր ծնողքին իշխանութեան հակառակ:

Արդ, ի՞նչ ընել:

Նախ, ամէն բանէ առաջ անհրաժեշտ է կանխարգիւել, ինչպէս ամէն հիւանդութիւն, նոյնպէս ատելութեան ծնունդը:

Այսպէս, պէտք չէ սաստել պատանիներու յամառութիւնները, պէտք չէ յանդիմանել անոնց ընդդիմութիւններուն համար, որպէսզի չսրուին հակառակորդ զգացումները, այլ անուշութեամբ հեռացնել անոնց միտքը քէնի մասին մտածելէ:

Իսկ երբ կազմուած է արդէն, զինաթափելու համար զայն՝ պէտք է ատելութեան նայիլ ճիշտ ճակատէն: Երկու ճամբայ կայ դարմանումի.

1. — **Լոել և սպասել որ ժամանակը հարթէ այդ բացասական զգացումները:**

2. — **Լոյսին բերել այդ զգացումները:**

Իմ կարծիքովս, բան մը չճպել շուքին մէջ: Թոյլ չտալ, որ փուծ բանի մը համար նեղութիւն մը մարմին ստանայ և աճի: Ալմատէն խլել և հարթել:

Ճիշդ է որ յաճախ կրակ կ'առնեն այդ ախտագին ցանկութիւնները, ու աւելի ևս կը բոցավառին: Բայց յաճախ վրէժն ալ չ'ամոքեր ատելութիւնը, ինչպէս չի բաւեր ջուր խմել՝ ծարաւն անցընելու համար:

Երկու տեսակ են ատելութիւնները. ա) բաց ատելութիւններ և

բ) գոց ատելութիւններ : Գոց ատելութեանց մէջ զգացումները ծածկուած են, վէրք մը շինուած է, «թարախ» գոյացած է, սիրտը, ճնշուած, կ'այրի տենդէն : Այս տեսակ գոց ատելութիւնները աւելի վտանգաւոր են : Ուստի անհրաժեշտ է վիրարոյժի նման բանալ :

Երբ հոգեբոյժին կը ներկայանայ այսպիսի «հիւանդ» մը, — երազկոտներ, քէնոտներ, անտարբերներ, — նկարագիրը այլափոխուած, ախտագին դրոշմ ստացած, անհրաժեշտ է դուրս հանել զայն իր ընտանեկան միջավայրէն : Տրամաբանութիւն կամ դատողութիւն չեն ազդեր «հիւանդ»ին վրայ : Այլ, ընդհակառակն, կը դրգուն զայն, որ յուսահատ, կոյրի պէս, ըստ բախտի կը զարնէ, կը վիրատրէ : Ուստի պէտք է փոխել կոհելի դաշտը : Յետոյ հոգեբոյժը պիտի փորձէ թափանցել անոր ենթազիտակցական աշխարհին ճեղքերէն ներս ամէնէն անծանօթ կեանքին մէջ : Պէտք է օգտագործէ ազատ զգացումները, կազմելու համար նոր մտայնութիւն մը, որ մինչ այդ կը հետեւէր անբնական, մանաւանդ ապացնկերային ճամբաներու : Պէտք է ենթական վարժեցնել առողջ կեանքի մը, և փորձել զայն տանելու իր ընտանեկան միջավայրին : Այն ատեն, անիկա պիտի դառնայ վերանորոգուած հոգիով, նոր նայուածքով : Ախտաւոր զգացումներու բեռը, որ կը ճնշէր իր սիրտին վրայ, վերցուած է այլևս : Ատելութիւնը միշտ կարելի է բժշկել :

ՏՔԹ. ՃԻԼԳԻՐ ՌՈՊԷՆ(*)

(*) ՏՔԹ. Ճ. Ռոպէն Փրանսական արդի հոգեախտաբանական դպրոցին երիտասարդ եւ կարող ներկայացուցիչներէն մէկն է, ծանօթ՝ հոգեախտաբանական զանազան վիճակներու մասին իր հմտալից ուսումնասիրութիւններով եւ վէպերով : Վերեւի դրութիւնը ամփոփուն է իր մէկ յօդուածին, նիւթի մը շուրջ դոր իր ամէն կողմերով ուսումնասիրած է իր Les haines familiales գրքին մէջ (Շ. Խ.) :

ԿԵՂԾ ԱԿՌԱՆԵՐՈՒՄ ՄԱՍԻՆ .— Ատամնաբուժական արուեստը այնքան հին է, որ կը հասնի մինչև Քրիստոսէ 500 տարի առաջ : Այդ շրջանին իսկ ոսկի ակռաներ կը գործածէին, և կեղծ ակռաները կ'ամրացնէին ոսկի թելերով : Հերոդոտ եգիպտացի ատամնաբոյժներու մասին նկարագրութիւններ ունի : Մարսիալ կը յիշէ ատամնաբոյժ մը, որ կը յգկէր ակռաները, բացի արուեստականներէն : Ուրեմն, կեղծ ակռաները Ադամի չափ են :

ՄԽԱԽՈՏԻ ՍՊԱՌՈՎՄԸ .— 1861 ին Ֆրանսացիները կը ծխէին 7 միլիոն գլանիկ (սիկառէք), 1872 ին՝ 40 միլիոն, 1880 ին՝ 800 միլիոն, 1900 ին՝ մոտ 2 միլիառ, 1910 ին՝ մոտ 3½ միլիառ, 1923 ին՝ մոտ 8½ միլիառ, 1927 ին՝ 11 միլիառ հակառակ ամէն տեսակ տուրքերու յաւելումին : Ներկայիս ուրեմն մարդգլուխ տարեկան միջին հաշտով 270 կը սպառի, փոխանակ 100 ի՝ պատերազմէն առաջ : Իսկ Գերմանիոյ մէջ միջինը՝ 600, և Ամերիկայի մէջ՝ 800 է . . .